

ընդ տիեզերս հանդէս գումարեալ ի պատիւ աւուրս մեծի երանի տան Աստուածածնիս ի զանազան շրթունս [սօսից¹։ Այսօր երկնայինքն² եւ երկրաւորք ի հանդէս պարու վեր օրհնեն զձնօրս³ Աստուծոյ։ Այսօր եւ մէք ի պատիւ փոխման⁴ Տիրուհւոյ Կուսիս [սրախոյս ցնծութեան տացուք մեր ժողովոյ։ Այսօր ժողովեալքս ի տաճարս⁵ Մօր Տեառն Իսկուհւոյ երկրպագութեամբ կալցուցուք զնա միջնորդ փրկութեան մերոյ։ Այսօր եղեալ ապաստան յօրս պատուական կացուք մաղթանօքս⁶ Աստուածածնին սրբոյ յանդիման։ Ո՛վ Մայր Աստուածածին⁷ Մարիամ հեզ եւ քաղցրալուր որոց առ քեզն⁸ յուսան։ Ո՛վ պարծանք կուսից եւ փառք հրեշտակաց⁹։ Միայն ես համարձակ¹⁰ բարեխօս աշխարհի։ Ո՛վ շտեմարան բարեաց եւ աղբիւր ողորմութեան, որոց հաւատով զսուրբ ոտից քոց կախեցան, քեզ սպասէ ժողովեալ հանդէս(ս) եւ առաջին անկեալ զգթութիւնս քո հայցէ։ Դու Սուրբ կոյս, որ կացեր այսօր հուպ երրորդութեանդ¹¹ խնդրեա եկեղեցւոյ զխաղաղութիւն եւ անձանց մերոց զփրկութիւն¹²։ Դու Տիրուհի, որ համարձակ ես առ Միածին քո Որդի, աղաչեա վասն արեամբ գնեալս իւր հօտի, պահել ամբողջ զանգամս զանազան ի լուսն մարմնոյ իւր հասակի, զայցելուս յառաջնորդել, զքահանայս ի քաւել, զպաշտօնեայս յուսացուցանել, զժառանգաւորս ի դաստիարակել, զժողովուրդս ունկնդրութեամբ¹³ նոցին հեռեւել։ Քեզ մաղթէ եկեղեցիս¹⁴ եւ անկեալ առաջին աղերսէ, խոնարհեաց աղաչեա¹⁵ զՄիածին Որդի¹⁶ քո վասն թագաւորաց հանդարտութեան, իշխանաց զուարթութեան, զինուորաց պատրաստութեան, քաղաքաց պահպանութեան, եւ պարութեան, քաղաքաց հասակաց ինամակաորոց ի նոսա զանազան երգովք ի մի լութեան, որպէս զի միաձայն երգովք ի մի հանդէս պարու տօնեսցուք քեզ աստ եւ յանդրանկացդ խորան, ի փառս ամենասուրբ եր-

րորդութեանդ¹ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։
(Գաղափարեցաւ ձեռամբ ուրումն Գրիգորի 1788 Նոյ. 8:)
Հրտ. Հ. Հ. ՈՍԿԻԱՆ



**NOTE SUR QUÉLQUES ŒUVRES DE
OSKIAN P. H. SUR L'HISTOIRE
UNIVERSELLE**

Dans son étude « Յովհաննէս Վանական եւ իւր դպրոցը », ՂԳ. ԱԳԳ. մատ. [1922], Oskian P. H. donne une liste des œuvres attribuées à Jean Vanakan. Parmi celles-ci, il y a une pièce intitulée « Վանական վարդապետին ասացեալ բան հաւատալի ազգիս մերում », dont le texte a été publié dans le Գիրք Թղթոց, p. 533-535,

Le P. Oskian établit [o. c. p. 32-33] par des critères externes que l'auteur de cette pièce n'est pas Jean Vanakan, mais son disciple Վարդան Վանական վարդապետ Areveltzi.

Un rapprochement entre ce texte et l'œuvre principale de Vardan, son « Histoire Universelle », nous permet de confirmer cette conclusion.

En voici deux exemples:

Բան հաւատալի.
I éd. Գիրք Թղթոց՝ 533, 13-17. Histoire Universelle.
Éd. Venise 1862, 41, 1-6.

Եւ ի գալն նմա [Թագեալութիւն] ի կեսարիա եկն, եւ զառաջին ձեռնադրութիւնն անդ արար. եպիսկոպոս ձեռնադրեաց Թէոֆիլոս առ նուն, եւ եկեղեցիս հիմնարկեաց, եւ այս էր պատճառն Հայոց անդր ի ձեռնադրութիւն գնայոյն, եւ վասն այնր աթոռ սահմանեցին, եւ սեփական քաղաք է Հայոց կեսարիա...
Յերեսներորդ ամի լուսաւորութեան իւրոյ սուրբն Գրեգոր զԱրիստակէս առաքել ի կեսարիա ձեռնադրել, վասն զառաջին ձեռնադրութիւնն անդ առնելու [յ] Թագեալի առաքելոյն եւ արկանելոյն հիմունս եկեղեցւոյ. եւ անուն եպիսկոպոսապետին՝ զոր արար անդ սուրբ առաքելան Թէոֆիլոս կոչուր:

Le second exemple mérite une attention particulière.

¹ P երրորդութեան.

1 P. խօսիս։
2 P երկնայինք։
3 P զձնօրս։
4 P փերափոխման։
5 P ի տաճար։
6 P մաղթանօք։
7 P Ո՛վ Մայր Աստուածածին։
8 P առ քեզ։
9 P եկեղեցւոյ որ։
10 P եւ։
11 P երրորդութեան։
12 P. փրկութիւն։
13 P սոցին։
14 P. յեկեղեցիս։
15 P յաղաչել։
16 P Որդիդ։

